

# ՄԵՐ ԱՐԴԻ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

Ա - Դո. — Միքայել Յովհաննամիսեամ. — Առամձարի «Փրկի՛ Սեր»ը. — թեմ. Տէր — Գրիգորիամ, «Նա-խօ» և «Ազատութեան խամդ»։ — Մ. Մեծեարենցի «Նոր Ժաղեր»ը.

Անցեալ ամիս, խօսելով պ. Խօսվեանի «Խոռվարկուներ» ցու մասին, կ'ըսէի թէ այդ վիպակը «փարիկ նկարն է» լիու սաստանի վերջն տարիներուու։ Ու կը մոռնայի աւելցնելու որ՝ այդ հաշուով՝ մեծ նկարն ալ պ. Ա.-Դոի սա 400 էջերով հատորն է. — «Հայ-թուրքական ընդհարումը կովկասում (1905-1906)»<sup>1</sup>։

Հեղինակը փորթացած է ամփոփե՛ ինչ որ երէկուանն է զեռ, բայց կամաց կամաց վաղուան ստուերներու մէջ պիտի ծուարի։

Ծնդհանրապէս, երբ խնդիրը պատմական անցք մ'արձանագրելու վրայ է, կը սպասուի՝ որպէս զի ան պարզուի ժամանակէն, որ ամենէս խոհեմն է։ Իոյն հարկը, բարեբախտարար, չէր տեսնուեր ներկայ պարագայիս. — թէպէս, պարծանք մեզի, օտար երկրի մը մէջ չէր, և յետոյ՝ չափազանց նեղացուցիչ չէր անոր շարժառիթը գտնելը։

Ժամանակին՝ լրագիրները պատմած էին արդէն զայն, եթէ ոչ ճշգրիտ (վասն զի ... լրագիր էին), բայց միշտ մանրամասնորէն։ Պ. Ա.-Դո զանոնց ընտրած է իբր ազդիւր, սակայն ոչ միակ. այդ՝ առ նուազն քիչ մը սիմական կը տանէր։ Ինըը անձամբ ճամբորած է այն մի քանի տեղերը՝ ուր կատարուեցան այդ սրտամորմոց տեսարանները։ Սարսուո՞ նորօրինակ թափով մը կը յարձկի ընթերցողին վրայ, երբ սա կը լսէ ականատեսի մը, հոն կէս-զոհի մը պատմածը։

Խրացանչիւր նահանգի մասին՝ տեղագրական երկտող տեսութենէ մը վերջ՝ պ. հեղինակը կը ձեռնարկէ նկարագրել անցած դարձածը։ Նախ, հարկաւ, Բագուէն կը սկսի, որ երեց ընդհարումի բաղդն

ունեցաւ, ինչպէս Երեւան՝ չորսի, Շուշի՝ երկութիւ, վերջացնելու համար թիֆլիսի նահանգով։ Այդ բոլոր գէտպերը՝ ցամաց պատմուած չեն, ինչպէս նաեւ նկարչական ալ չեն. անոնց խառն են «փաստական, վիճակագրական լուսաբանութիւններով»։ Զափազանց մօտ ըլլալուն համար է անպատճառ, որ պատմութեան ընթացքը յաճախ ժամերով, վայրէկեաններով ալ կը նշանակուի։

«Հայ-թուրքական ընդհարումը կովկասում» հատորը՝ շատ բնական իրաւունքով մտաւ «Մեր արդի գրականութիւնը» վերնազրին տակ. հակառակ պարագային՝ կարծիք պիտի յուզուէր թէ սուսահայերը չեն ապրիր... գրականութեամբ։

Ազգային մատենագրութիւնը, իրուսատանի այժմեան շրջանի մէջ, ուրիշ արտադրութիւններով գրադելու գրեթէ ժամանակ չունի. քանի մը գրագէտներու համար՝ կորսուած օր մըն է, եթէ ուղղակի կամ գէթ անուղղակի չնպաստեն, զրչով ալ, արդի նիւթական պէտքերուն։

Այսպէս որ, պ. Մ. Յովհաննամիսեան, օրինակ իմն, հանրային մտքի հակումը կը մատնէ, երբ հրապարակ կը հանէ իր «Փիլիսօփայ Սօցիօլօգ»<sup>2</sup>՝ ըննադապատկան ուսումնասիրութիւնը։ Իոյն կերպով կարելի է պնդել՝ «Յառաջ»ի գրադարանի ամբողջ յինական հատորներու մասին։

Ռուսահայերու, ինչպէս կրոպահայերու, ո՛ և է կուսակցութիւն՝ իրեն փիլիսոփայական յատուկ փարոսն ունի. իսկ եթէ կը տարբերին անոնց իրարմէ՛ ըմբռնումի կամ իմաստասիրական այս ինչ սկզբուն-

1. Տպ. Երեւան, 1907.

2. «Յառաջ»ի զրադ. Ն. 48, Թիֆլիս, 1907.

բով միշտ սակայն մի են, եթէ բիչ մ'աւելի հեռուն նայուի: Նոյն նպատակին՝ պարզապէս զանազան ճամբաններով: Ամէն ոք, — զարտուղութիւն չկայ, — Կ'ուզէ անպատճառ փրկիչ մ'ըլլալ. բայց՝ մէկը աս կողմէն, միւրք՝ ան:

Օ՛ մեր Փրկիչները. Փրկուղներէն աւելի բազմաթիւ... Ատոնք ինձ կը յիշեցնեն պ. Առանձարդի հինգ արարուածով թատերախաղը, «Փրկիչներ<sup>1</sup>»:

«Վշտի ծիծաղ»ի ծանօթ հեղինակը, այդ խաղին մէջ, պատկեր մը ներկայացնուցած է, որ ամբողջ ողին է Հ. Յ. շարժումին. անոնց միամիտ, բայց միշտ ոգեւորեալ ճառերուն, ծրագիրներուն:

Իսկ պ. Բեն. Տէր՝ Գրիգորեան՝ իր «Նախօ»ի նիւթը վերցուցած է թբահայզ զալթականութեան բաժնէն, որ շատերուն սիրով շարժած է, և յատկապէս՝ պ. Ա. Ահարոնեանի զիշը: Բոլորովին սակայն տարբեր ուղղութիւն ունի պ. Տ.-Գրիգորեանի այդ վէպը: Կ'երեւի թէ յ. հեղինակի նպատակը եղած է ցուցնել զալթականութեան մը դառնութիւնը, բան վէպի մը կատարելութիւնը:

«Մը Երկիր խօսուի, Եմալ թորհներ իշտ ծառ ու ծաղկունց, չեն խօր տան, մը զուս ու գրկեց»:

«Խօսուի», այո՛, մանաւանդ երբ պէտք է զայն թողոււ. բայց աւելի ճպտուն է կեանքը, ապրիլը... Այս միակ փաստով՝ ճամբայ Կ'յինայ Աէս Մըրոյի ընտանիքը, 40 հոգի, որոնցմէ 19 միայն պիտի մնայ, երբ հասնին Պարսկաստան: Նահապետական ընտանիք մը, որ իր հինաւորց վայրերէն կը հեռանայ, օտար երկնքի մը տակ պատակնելու, օտարին հացով ապրելու...

Աշնանային ցրտօր մկան կիս, Զինու ծանկել էր լուսեր, ձևապահները մասնաւուի ցես էին: Երթեւնեկին զաղարել էր... Փշում էր հրամանային սառն քամին: Ամբողջ հնապաշտ նախուն էր աշխատ ծովի. որոց ու բարս էր հնապաշտ և ճիշտեցին ալիքներուն ծածկում էր փեսադարդ առը. Անկատար, ինու զար ու փոս տեղբար լցում էին միանք, Հողմական Սուկաւում մնալու էր ջիբաւոր առիւն նման, քամին անդադար սրբաւ, առանց էր նոր վերկ կրծքի թէ աւագի փոքրի հասնելուն և թէ հողը, որոնք թերեւս ապազային բուսականութեան ընդունիկ զարժին այդ վիթխարի ապատճառ զանգածի: Թաւա էր, թէ այսնեկ ամէն ինչ

այն պահում ողբաւմ էր իւր հեզ գոյսմիւնը, Ամէն թուփ ու արք իսուլ կերպով ողոցբաւմ էր բնութեան ըիրտ ուժի արհակերծ զողոցողակով»:

Այսպիսի և աւելի ահեղ վայրերէ յառաջել տալով՝ պ. Տ.-Գրիգորեան կը հանէ զանոնց Պարսկաստան: Բաւական հետաքրքրական են ճամբուն արկածները, թումբերը՝ որոնց վրայէն պէտք են անցնիլ, ձորեր՝ որոնց մէջէն պէտք է փախչիլ: Իայ նաեւ, ինչպէս ամէն վէպի մէջ, ... զիշերը, — անխուսափելին: Ենանենց անգամ մը պ. Տ.-Գրիգորեանինը.

Գիշեր էր: Այսուիկ բամին վշում էր և մրկածուփ հոգածով յուրամ, սակին ու վերց է անում Ա. անայ ծովը: Զայրացած ալեքսանդր մէկ մէկու համեմ զաւով խառնում էին իրար և աւել կուսակեր ծովելով յատակեց գեր էնի բարձրանում ծովի մակերևույթից և պահ Առ-Տէր կզոյն ափունցը բերելով գաղում, շտապում էին կարծես թէ զաղար և կայան գտնելու ծովի մօտ»:

Այս նկարագրութիւնները, «Նախօ» վէպին մէջ, հոգեբանական վերլուծութեարու և նկարներու տեղ զրուած են: Հանգոյցներ չկան հոն, զասն զի պէտք ալ չկար, այդ պատմուածքին համար: Միայն՝ պէտք է կանգ առնել հանգամանքի մը դիմաց, որ նշանաւոր է:

Պ. Տ.-Գրիգորեան՝ մէկ սեռի գրութիւննէ մը՝ ուրիշ սեռի գրութիւնն անցած է. աւկամայ, ի հարկէ: Ա՞ն, ո՞րչափ նուրբ է պատմութեան ու վէպի միջեւ անցըը, բայց ո՞րչափ ալ իրական: Այն սահմանաքարը, որուն սա կողմը վէպն է, միւս կողմը պատմութիւնը, շատ գրագէտներ մղած է պատմական ու բանեցնելու՝ վէպի մը մէջ, և կամ վիպական ոն՝ պատմութիւն մ'արձանագրելու ժամանակ, Պ. Տ.-Գրիգորեան՝ առաջիններէն է: միայն թէ, բարեբախտորէն, այդ անցըը եղած է վէպի վերջին մասին մէջ, և ոչ թէ ամբողջին: Իր «Նախօ»ն կը սկսի ու կը շարունակուի վէպով, վերջանալու համար պատմութիւնով: Բայց ասով չկարծուի թէ անցըը պատմական է, այլ պարզապէս պատմա-

1. Տպ. Աղեսանուցը (Աղիպա.):  
2. Թիֆլիս, 1907. — Առաջին մասն.

կամ եղանակին վրայ համիլը, ուր վէպին ընթացը կ'աւարտի, կամ պէտք էր աւարտիլ: Եթէ կը դատափետուի ան որ իր սուանաւորներու մէջ արձակ (prosaicque) սողեր ալ կը մեսէ, աւելի արդարութեամբ կրնանք չներել վիպագրի մը, որ իր վէպին մէջ պատմական կնիքներ կը խառնէ, ընթերցողը սթափեցնելու սէրէն դրդուած՝ և կամ միօրինակութենէ խորչելուն համար:

Համոզուած եմ, որ եթէ պ. Տ.-Գրիգորեանի «Նախօ»ն ընդհատուէր ճիշտ հոն, ուր թշուար ընտանիցը, վերջապէս, իր առժամանակեայ բոյնը կը գտնէ, շատ աւելի ամրողջական և ամփոփ վէպ մը պիտի մնար: Վերջակէտը կրնար դրուիլ 137 էջին մէջ: Բայց պ. Վիպասանը գեռ դժոխ է: — Նա նկարագրած է արդէն դժուար ճամբորդութիւնը, հասած է նպատակին՝ հասցնելով իրենները հոն՝ ուր պիտի երթային: և սակայն... գեռ ըսելիքներ ունի, կը վախէ որ ամրոջ չպատմեց: Ցաւելուածը կը սկսի ԺԻ զիլէն: Այլ եւս ի զնուր Գէորգ վարդապետի կոչուիլը թիերացէն: ի զնուր Նախօի և Խորի բանտարկուիլը «Տ. քաղաքի բերդ»ին մէջ, ուսկից Նախօն, — լուսամիտ և յանկարձ հոն՝ ճարտարախօս, — ազատութեան ճառեր կ'որոտայ զիմացը խոնուած ժողովրդեան, անսնց զլուխ կ'անցնի՝ իրը վաղեմի ծանօթ մը: Այս ամէնը, պէտք է կրկնել, ի զուր են: Նախօի ճառերը որչափ ալ հրատապ, որչափ ալ պէրճարան, միշտ նուազ յարգ պիտի ունենան, նկատելով որ անդին խեղճ վէպը կը կըէ, կը սողետի իր շահնեկանութիւննէ: Մ'որ մնաց զաղթականութեան զաղափարը. ընթերցողի մողին մէջ ան հազիւ ձեւացած՝ ուրիշ խնդիրներ, նոյն ինքն զիւցազի՝ Նախօի կողմէն յարուցուած, զայն կ'աւելն կ'ոչընչացնեն:

Բնականորէն՝ կարելի էր հասկցուիլ նաեւ

Ուէս Մըրտօի մահը: Անմահ մը չէր, հարկաւ. և յետոյ ծերութեան ցուազը ձեռքն էր: Այդ մահը նկարագրելով՝ պ. հեղինակը անզամ մ'ալ կը գործադրէ կանոն մը, որ՝ երբ վէպին մէջ անձ մը կարեւորութիւն ունենալէ դադրի, վիպասանի առաջին գոծն ըլլալու է զայն մէջ տեղին վերցնելը: — Նոյն դերը, շատ անզամ, ընթերցողին թողլու է:

Վերջապէս, «Նախօ» վէպի «Առաջին մասն» էր աս: Պ. Տէր-Գրիգորեան՝ անոր անշուշտ յաջորդ մասերն ալ պիտի ընծայէ: այս անզամ, յուսով եմ, աւելի իննամու, աւելի վիպական<sup>1</sup>:

Անկայն «Նախօ»ի հեղինակը՝ «Առաջանուրեան խանող<sup>2</sup>» ին ալ է: Այսանաւորներ են ասոնք, կամ՝ ինչպէս բերթողն ինքնին ուզած է կոչել՝ «քանաստեղծութիւններ»: Այս վերադիրը, որ բաւական մեծագնի է, յանձն պիտի առնէ երաշխաւորելու 60 էջերու մէջ սփռուած տողերը:

Բայց արդէն հարկ չկայ բանաստեղծ ըլլալու, յայտնելու համար իր սրտի մէջ խսացած բողոքներն ու զանգաները, որոնց առիթ եղած են հեռաւոր եղբայրներու զրկանքները: Պէտք է անպատճառ բանաստեղծի «խանդ»ով օժտուած ըլլալ, քանի մ'արտասուց թափելու համար. այդ աղբիւրը ոչ որ կրնայ ցամքեցնել: Պ. Տ.-Գրիգորեանի սողերը արտասուաթոր են, պահ մ'ազատ օդ շնչելու տենչեր, լացեր, նոյն իսկ բողոքներ, և... այսչափ: Այսանաւորի կազմութիւնը գոհացնելու չափ լւաէ, աղքատ չըլլալով նաեւ խոլթերէ, ուրոնց կարելի է սոէպ հանդիպիլ:

Գարունը, «այս աղջիկը՝ որ զարմանալի նազանքով մ'ամինուն զրչին տակ ժպտած է», չէ խուսափած պ. Տ.-Գրիգորեանէն ալ: Անկայն այսօր, անհամար ցերթողներէ վերջ, ամենազժուար է զայն նկարագրել՝ առանց հասարակ տեղիքի մէջ իյնալու: Նոր է, երբ ըսուի իրեն համար.

1. Նոյն վէպին մէջ, 88 էջ, կը գրէ պ. հեղինակը. «իմանորդ դարում Գր. Նարեկացին... երգում ու աղօթում եր Աստծուն», ինչ որ կը յեխմ՝ Նարեկին Ծով-

տափի հեղինակը կ'ապրէր տամերորդ գարուն, և մասւանող վերջին կիսուն (951—1003):

2. Փիգիւս, 1907.

Հարաւային ջերմ քամոց  
Առ հաւառու են միւն, սառոյց,  
Առակները քչքուն  
Վարի գայր են խոխում։  
Հիւսիսային սաստկառանց  
Յուրան անողոք դառնաշունչ  
Լոել է էլ չի փում,  
Բուք ու բորան չի անում։  
Մթինուորս, որ լին էր  
Սպասու ազդու ոտւցով,  
Առաստեան ցնուում է  
Ազ աւետող ձայներով։  
Գարնան գուշակ թուուներ  
Ուրախ, զւարթ եկել հրւու,  
Նորուում են ջին դներ  
Աւ զայլայլում երգեր բիւր<sup>1)</sup>։

Այս գարունին քով՝ ահա ուրիշ մը,  
Նկարուած արդի նշանաւոր բանաստեղ-  
ծոււիկ մը. բաղդասութիւնը, ապահով հմ,  
շահաւէտ պիտի ըլլայ.։

Ու զե կ'իմնէ փար ըսպասուած ահա,  
Պատուելով ոչ մասցած մէջին գրեաններն,  
Ու ապակացած կը նայի  
Ալպեաններուն՝ զոր կը ծածկէ մինը զեւ,  
Ալերսարդու մայներ, զւարթ բարեզներ  
Կը ուրաքանան քայլ ան շնդուով  
Մէկն կ'երթայ՝ վաստակացեկ ու ուժոյն՝  
Ալփարական որ օճնէններէն զրուելով։  
..... Հապար ու թիւ տարի է ան միշտ կու զայ՝  
Անմաշական՝ երկրաւոր տաղակութեանց,  
Ու կը զրոնէ նոյն ցանով  
Երկիրն սոնած, արուգացու ու թըմրած.  
Որպէս զի տայ նախկին կորով՝ կը զնէ  
Խինդ արեռուն, բեղուն փոշի հազին մէջ.  
Բայց կարծ զիսէ առաղսամիւն ու ժըպիսու,  
Գիւր որ քանը կը յանանյայ Խօթութիւնն  
Աշխարհի ան կը քրեցէն կը ափոփէ  
Միայն ժամուան մը համար.  
Ցեսոյ նորէն ամառային երկնելին  
Տնենքը ըորը, և ազոնին հողեւարքն,  
Ու զիմի մըունն Հիւսիսին, մութն ու սառոյց  
Աւ զակութիւնն յատոյ, ճրմէոր, ու մահ<sup>2)</sup>.

Ինչպէս տեսնուեցաւ, նոյն գարունն է,  
բայց տարբեր աշքերէ դիտուած, զանա-  
զան վրձիններէ նկարուած։ կը ցաւիմ  
միայն, որ տեղւոյ անձկութիւնը չթոյլա-

րեց զայն ամբողջովին հոս ներկայա-  
ցնելու տարբերութիւնը սակայն յայտնուե-  
ցաւ արդէն, ու թերեւս բանաստեղծուինիի  
գաղտնիքն ալ՝ որով յաջողեցաւ սա հա-  
սարակ տեղիքէն ճողովրիլ։ — Նկարա-  
գրութեան մը մէջ, հոգ չէ՝ ոտանաւոր թէ  
արձակ, պէտք է շօշափել միայն նոր կոդ-  
մերը, պէտք է նորութիւններ մատնանշել՝  
որոնք ուրիշ շատերու աշքէն ծածկուած  
են. Քերջապէս, պատկեր մ' ու relief  
ըլլալու է, ինչպէս կ'ըսուի։

\*  
\* \*

Հոս քովս է նաեւ ոտանաւորներու հա-  
տորիկ մը, մութ կանաչ շապիկով, որուն  
վրայ ոսկի տառերով կը փայլին Միսաք  
Մհամարենց ու նոր Տաղեր։ Երիտասարդ և  
թախճամբէր բանաստեղծը՝ չկրցաւ մէկ  
անգամով ազատիլ զինցը տանջող խոնե-  
րէն։ իր նախորդ երկին՝ «իշխածան»ի մէջ՝  
պ. Միսաք յայտնած էր զանոննը, պար-  
զամորին, ինչպէս մանուկ մը կը պատմէ  
մօր իր ցաւերը, զգացումները, առանց  
զգուշանալու կրկնումներէ, մանկական նա-  
զերէ։ Սակայն այդ մանկութիւնը պիտի  
անցնէր, և այս երկրորդ հատորին մէջ՝  
բանաստեղծը կը ներկայանայ մեզ արդէն  
խոհեմցած։ հիմայ՝ խոկումէն աւելի՝ զայն  
արտայայտելու ձեւին վրայ հոգ ունի։ Այլ  
եւս նա կը զգայ՝ որ գեղեցիկ տող մ'է  
շարադրած։ Զգալապէս յդկուած է ճա-  
շակը. իր նիւթին, իր ընտրած դաշտին՝  
աւելի յայտնի տէրն է, և ինքնանանա-  
չութիւնը ալ ակներեւ է։ Լայնցած ու  
«լենած» է նաեւ իր բառերու ամբարա-  
նոցը. երեւան կու զան բառեր՝ որոնք ի  
զուր պիտի կիսուուին «իշխածան»ի մէջ,  
և որոնք սակայն աւելի ատակ են բա-  
նաստեղծին այս ինչ մտածումը բնորոշելու  
դերին մէջ։ Շատ հազորագիւտ են այն  
զրագէտները՝ որոնք մէկ սստումով հասած  
են փառցին սապարէզը. ընդհանրապէս՝  
նախ կածաններէ, նրառուիններէ կ'անց-  
նին։ Անծանօթ յողոյողութիւն մը կայ,  
որ տարբիններէ ու ժամանակէ պիտի փա-

1. «Արաւութեան խանդ», էջ 13.

2. Վ. Արաւութ. «Յաւիտ, Զորոյ». էջ 280. թրգմ.

3. Ա. Դավիթիան.

րատի. Նուրբ վրիպակներ կան, որոնց կը զգացուին՝ մատնանշուելէ աւելի, և զորս ինքը բանաստեղծը կամ զրագէտը պիտի փութայ սրբազնելու: — Այս բոլորը կատարուած է հիմայ «Նոր Տաղեր»ու մէջ:

Իր ամրողջական և ուղղակի ապացոյց մ' ըսածներուս, պիտի ըրբեմ զարձեալ « Նոր Տաղեր »ը, զնելով հոս առաջին հանդիպած ոտանաւորը: Այս. վասն զի շատ կը վստահանցնէ այս անգամ պ. Մեծարենց: « Էրիկնային » — այս էր բախտին ցուցածը. ու կան դու Այգային, իրիկունք, իրիկուսե իդա, եւն:

Հորիտնէն զար՝ բայցայուած ու ցրուուն՝  
ոսկինարգին շառայէր փունչ մը կ'իյնայ:  
իրնց մօրկան կաթին կանող ուլորոն  
ժնան ճամբէն զիթակ զարու հօտին վրայ,  
Բամնացան իրաքան արփ ու մըշակ,  
լուս՝ ձեռքերին ճակարին զրաք մէկմէկու.  
ու՝ թիկնադարձ՝ արեւն ալ տոն կը զանայ  
լեռներին գեր՝ ինչպէս մըշակն իջան զիւզ.  
առանց զոլն զոյզ մ՛ հօգածու ձեռքերու,  
բացապային մէջ կը մըսն հասկ ու շիւզ,  
զիշերին հեռ անգամ մըսն ալ միամին կ...  
Սարերուն զրայ կանաչ լոյս մը կը շաթի,  
աղքիւներուն կ'լէյ իւրմերցն արծաթի...

Իրիկուան զովութիւնն... Ո՞հ այն ժամերը, երբ ասուերը կը ծածէկ օրուան կիսկատար թողածները. հոս երկու խուրձ հասկեր՝ զոր հնձողը թողուց զնաց, հոն՝ հողի մէջ խրած գութանը, որ վազը պիտի շարունակէ նորէն ակօսել... Համատարած լքում, ուր ամէն ինչ պիտի ապրի

զիշերին ճռա անգամ մըսն ալ միամինակ...

Պատկերին թարմութիւնն ու հովութիւնը զգացած է բանաստեղծ՝ զրելէն շատ առաջ, զրելու ժամուն ալ. որովհետեւ՝ անոր ընթերցուումէն յետոյ՝ մեզ ալ անկէ բաժնին մը կ'իյնայ: Որպէս զի վայիշութենէն բան մը պակաս չմնայ՝ պ. Միսաց ընտրած է զիշողի իրիկունը...

Ու զեռ կրնայի թերել օրինակներ, եթէ որոշ լմրոնած ըլլայի որ անոնց բոլորն ալ նոյն բանը պիտի հաստատէին. անոնց մէջ յետսկոչում մը չկայ. ամէն էջի մէջ՝ նոյն բանաստեղծն է, որ կ'երգէ, կամ կը շտապի յայտնելու՝ ինչ որ բժիկ

մ'անգամ ազդած է սրախն. — ըլլայ կոհակ մը՝ որ ափին դէմ կը փշուփ, հով մը՝ որ « պատուհանը մատնահարած » կը փախչի, և ինքը ետեւէն կը վազէ բռնելու համար, ըլլայ վերջապէս երազի « վայրկեան »՝ երբ գիրը մ'իր թուլցած ձեռքէն « կ'իյնայ վար »: Շուրջը չկայ շարժում մը, փոփոխում մը՝ ուսկից նա չզգայ: Զգա՛..., արդէն վսիմ է. վասն զի, կ'ըսէ կա Պորչէր, « մեծ մտածութերը սրտէն կու գան »:

Խակ հիմայ, որ կը խորհիմ թրբահայ բանաստեղծին քանի մը թերութիւններն եւս մատնանիշ ընելու հոս, — վասն զի « անթերի գեղեցկութիւնը զուուած ջուր մըն է որ համ չունի » (Winckelmann), — ակամայ՝ միտքս նորէն այդ աղու « Ցաղեր »ուն մէջ կը յածի, ու ես րոնի՝ նորէն կը բանամ հատորը:

Հ. Պ. Բայսես

## ՏԱՅԱՐՈՒԹՅՈՒՆ

Տօ՛մ է: Գայեա՛ռ լուսաւորած Տամարը Ասուուծոյ՝ կրակիլերով լիզո՛ւ. Սիկամի առջի զգեստաւորած չովիւը կամգամա՛ իաւը Ժեռիմ:

Ներդաշնակ երգը սեղաթիթ թափում, կամացուկ տարածում մուխը խուլիթ նւ ալօթքերը մարդկանց թուզում Դէպի սեղամի Ասուուծոյ ամիմազօքի...

Կնշէւս թերկալի՛ է այստեղ, Ո՞չ ալմուկ, Ո՞չ անհամաստոթիւմ, ո՞չ նոզսկեր... Նըրայր, թո՛ղ աշխարհայիթ քո մտածմութը, ն'կ, զո՞ւ էլ աղօթիր.

Այսահեղ կը լուս բոլո՛ր կասկածներ, Այստեղ սրբաւնց կը հանգստանաս, Ամեմալս վայրկիսանները կիանքիդ Մի՛այ այստեղ կ'ամեղկացնեն.

Ուստի. Թարգմ. Ասուածատուր  
Բէկ-Ցով. Աշխանա

5 յուն. 1908 թ., Կարս:

